

Ա Յ Յ Ե Լ Ո Ւ Թ Ի Ւ

ՕԳՈՍՏԱՓԱԾ ԽԵԲԱԿԱԼԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՈՋԻՍՈՅ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻ ԵՐԿՐՈՐԴԻ

Ի ԽՍԼԻՊԵՍՆ ՈՒՍՈՒՄՆԱՐՈՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՅ

—
—
—

Կրախալից ու երջանկաւէտ եղաւ Սեպաեմբեր ամսոյս
 10^{րդ} օրը Խալվագեան ազգային Ուսումնարանին համար . վասն
 զի այն օրը արժանացաւ ՎեչԱՓԱԾ ԿԱՅՍԵՐ բարեսէր
 եւ շնորհաքեր այցելութեանը :

Ինչպէս որ լրագիրներէն եւս յայտնի է, Օգոստափառ ԿԱՅՍՐԸ
 եւ ԿԱՅՍՐՈՒՀԻՆ՝ իրենց երկու ծիրանածին կրտսեր զաւակներովը,
 որ են Մեծ Խշանն ՍԵՐԿԵՑ եւ Մեծ Խշանուհին ԱՂԵՔՍԱՆԴՐԱ,
 օգոստոս ամսայն 25-էն իմեր կրտսուելին Խրիմու հարաւային ծովեղեր-
 քը, եալթա քաղաքին մօտ, իրենց Լիվատիա անունով ծովահայեաց
 գեղեցկանիստ ամարանոցը : ՎեչԱՓԱԾ ԻՆՔՆԱԿԱԼԻ կրտսեցաւ այս իւր
 ուղեւորութեան ժամանակը երջանկացընել այցելութեամբ նաեւ Խրիմու
 մէկ քանի քաղաքները, այսինքն Սեւասթովով, Պաղէէսարայ, Թէոդո-
 սիա եւ Կերչ : Այս չորսն ալ մէկմէկ սեպհական մեծամեծ յատկութիւն-
 ներ ունին՝ ՎեչԱՓԱԾ ԿԱՅՍԵՐ՝ եւս եւ ամէն մարդու մտադրութեանն
 արժանի . Սեւասթովովը՝ իբրեւ արեւելեան պատերազմին տխրատեսիլ
 յիշատակ, Պաղէէսարայն՝ իբրեւ Թաթար խաներուն եւ բոլոր Խրիմու
 հին մայրաքաղաք, Թէոդոսիան՝ իբրեւ Մոսքուայէն մինչեւ Սեւ ծովը
 շինուելու երկաթուղոյն գլուխ եւ կայարան, եւ Կերչը՝ իբրեւ Ազովի
 ծովուն բանալին եւ նորաշէն մարտկոցներովը նոր Սեւասթովով :

—
—
—

Ինչպէս որ երկու շաբաթ առաջ Խրիմու կուսակալին ձեռքովը հրատարակուեր էր, ՎեչնաֆԱՌ ԽՆՔՆԱԿԱԼԻ պիտի գար Թէոդոսիա Սեպտեմբերի 10-ին. եւ թէպէտ որքան ժամանակ կամ քանի ժամ կենալիքը յայտնի չէր, սակայն քաղաքացիք մեծ ուրախութեամբ օթեւան պատրաստեցին Կայսեր՝ Քոչուպէյ իշխանին փառաւոր եւ նորաշէն տունը: Անկէց իզատ՝ փողոցները մաքրեցին, աները ձերմըկցուցին, ծովեղերքը շտկեցին, եւ նաւահանգստին վրայ մեծ ու գեղեցիկ յաղթական կամար մը կանգնեցին՝ ծառերով ծաղկըներով ու ԿԱՅՍԵՐ անուան փակագրով զարդարուած:

Ամսոյս 10-ին առաւօտը կանուխ՝ ծովը հանդարտ, երկինքը պայծառ, օդը բարեխառն էր, եւ բոլոր քաղաքացիք ոտքի վրայ, մեծ մասն ալ նաւահանգստին վրան ու քովերը դիզուած կազատէր ՎեչնաֆԱՌ ԿԱՅՍԵՐ գալստեանը: Ժամը 6 ու կէսին Թէոդոսիոյ բարձրագագաթը լեռներուն ծայրէն երեւցաւ հեռուանց Կայսերական Թիմր շոգենաւը, եւ անոր ետեւէն Թաման շոգենաւը. երկուքն ալ ժամը 8-ին եկան կայսեցան նաւահանգստին բերանը, եւ թնդանօթներու ձայներով ողջունեցան: ՎեչնաֆԱՌ ԿԱՅՍԵՐ իջաւ իրեն համար պատրաստուած գեղեցիկազարդ նաւակին ու եկաւ ելաւ նաւահանգիստը, ուր խուն ժողովրդեան բազմութիւնը անգագար կեցցէ (ուռա) կանչելով ընդունեցան զինքը, եւ քաղաքին գլխաւոր պաշտօնատէրները ըստ սովորութեան աղ եւ հաց մատուցին իրեն: Յաղթական կամարին տակէն ոտքով անցաւ ԿԱՅՍԵՐ, յետոյ կառքը նստաւ՝ Ռուսաց եկեղեցին գնաց, սուրբ պատարագին ներկայ եղաւ. անկից գնաց զինուորական Հիւանդանոցը տեմնելու. յետոյ քաղաքիս հնութեանց Թանգարանը, անկից ալ Խալիֆեան Ռւսումնարանը:

Ուսումնարանին գահինը զարդարուած էր ՎեչնաֆԱՌ ԽՆՔՆԱԿԱԼԻ մեծադիր կենդանագրովն ու զանազան աշխարհացոյց տախտակներով, եւ 152 աշակերտքը կենդանագրին երկու կողմը երկու կարգ շարուած կեցեր էին՝ իրենց միաձեւ հագուստները հագած: Տեսուչը, վարժապետներն ու վերակացուները, եւ մէկքանի պատուաւոր հայազդի քաղաքացիք ալ գահին մէկ ծայրը հաւաքուեր էին:

Ժամը 10-ին Ուսումնարանին Վերատեսուչ Առաջնորդ Հայրը իջաւ վարի մեծ գուոր, հետն ալ աղդասէր Խալիֆեան Յարութիւն Ազան, որ երեք օր առաջ նախիջեւանէն եկեր էր: ՎեչնաֆԱՌ ԽՆՔՆԱԿԱԼԻ կառ-

քէն իջնալուն պէս ողջոյն տուաւ երկուքին ալ, եւ ըսաւ Առաջնորդին. « Ուրախ եմ որ զձեղ գարձեալ կտեսնեմ այս տեղ: » Առաջնորդը շնորհակալութեամբ հանդերձ պատասխանեց, ու իսկոյն ներկայացուց ԿԱՅՍԵՐ Ռւսումնարանի շենքին հիմնադիրն ու բարերարը, որում հարցուց ԻՆՔՆԱԿԱԼԻ թէ « Զեր հաստատուն բնակութիւնն ուր է » եւ այն: Յետոյ Առաջնորդին հարցուց թէ « Դո՞չ էք Ռւսումնարանին յառաջադիմութենէն. — Քանի են աշակերտները. — որ երկիրներէն հաւաքուած. — ինչ վիճակներ մանելու կապատրաստուին » . . .

Դահլձին դռնէն ներս մանելուն պէս՝ ըսաւ աշակերտաց. « Բարեւ ձեղ, տղայք. » եւ աշակերտները առհասարակ միաբերան պատասխանեցին. « Բարի է գալուստ ԿԱՅՍԵՐԱԿԱԼՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ ԶԵՐՈՅ: — Աշակերտաց մէկուն հարցուց թէ « Դու որ կուսակալութենէն ես. » եւ նա պատասխանեց. « Թիֆլիզէն, ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵՐ: » :

Դահլձին պատուհաններէն նայելուն պէս աեսաւ Ինքնակալը Խալիպեան Ռւսումնարանին նոր շենքը, որ գիմացը նաւահանգստին միւս կողմը կանգնած է. հարցուց թէ երբ կաւարտի. եւ երբոր Առաջնորդը պատասխանեց թէ յառաջիկայ գարնան, գարձաւ ըսաւ բարերար Հիմնադրին. « Շնորհակալութիւն վասն բարւոյ գործոյդ. (Ըստ առ Հեթու) : — Առաջնորդին խնդիրքը սիրով ընդունելով՝ առաջուց պատրաստած փառակազմ գրքին մէջ գրեց Ղեհափառ Կայսրը իւր անունը ռուսերէն այսպէս.

ԱՂԵԲՍԱՆԴՐ, ի 10 Մեպսեմբերի 1861 ամի:

Յետոյ գարձաւ քանի մը խօսքով խրախուսեց աշակերտները յուսումնասիրութիւն եւ ի հաւատարիմ հպատակութիւն: — Նոյն գահձին մէջ խօսեցաւ նաեւ Առաջնորդին եղբօրը՝ Այլազովսկի Յովհաննէս Աղային հետ:

Դահլձէն ու դասարաններէն անցաւ հիւանդանոցը, յորում տեսնելով որ Աստուծոյ ողորմութեամբը հիւանդ մը չկար, ըսաւ. « Փառք Աստուծոյ: » Յետոյ իջաւ սեղանատունը եւ ննջարանները նայեցաւ, զանազան հարցմանք խօսելով Առաջնորդին ու Խալիսկեան Յարութիւն Աղային հետ:

Ուսումնաբանէն ելած ժամանակը Վեհափառ ԿԱՅՍԵՐԸ աջ տուաւ Առաջնորդին եւ «Ճնորհակալ եմ» ըստ բոլոր բազմութեան առջեւ, որ Ուսումնաբանին գաւիթը լցուեր էին. Քանի մը հարցմանքներ ալ ըրաւ նորէն Յովշաննէս Աղային՝ նորա նկարչական զբաղմանցը վրայ. յետոյ ձի հեծաւ, եւ բոլոր բազմութեանն ու աշակերտներուն կեցցէներովը ճանապարհ ելաւ. Թէովոսիոյ լեռներէն մէկուն վրայ գնաց որ ծովածիր ափանց ընդարձակ տեսաբանը դիմէ. Անկից ալ դարձաւ նաւահանդիսուը, ժամը 11-ին մտաւ շողենաւն ու նոյն գեղեցիկ օդովը ելաւ ճամբայ դէպ ի Կերչ՝ բոլոր քաղաքացւոց ցնծալից բարեմազթութիւններովը :

Այն իրիկունը բոլոր թէովոսիան գեղապայծառ կանթեղներով ու ճբազներով լուսաւորուեցաւ. եւ շէնքերուն մէջ ամենէն իառաւոր կերպով լուսաւորուածներն էին այժմու Ուսումնաբանը եւ անոր նորակառոյց շէնքը՝ ի նշան այն օրուան մեծ եւ անմոռանալի բարեբազզութեանը, որով արժանացան սոքա ՄեծՍԶՕՐ Խեթնակլին բարեհաճ այցելութեանն ու վեհանձնական մտադրութեանը՝ իսպարձանս աղդիս Հայոց, եւ իբաջալերութիւն հիմնագրաց, կառավարչաց եւ աշակերտաց Ուսումնաբանին :

